

Հայկական է: Նթէ գերմաններէն մեր սորվող պատանիները հարցական խօսքերը զր. Ճեղինակին նշանակածին համեմատ պիտի շեշտեն, այն ժամանակ՝ տարակոյս չունիմ՝ թէ ապագային իրենց արտասանութեամբ ամեն գերմաններէի հմտություն լողաց դրութիւնը քանդեն պիտի: Ճեղինակին գորութեան կերպն պահելով՝ միայն քանի մ'օրինակ դնենք հու, որովհետեւ շատ ծանրատաղտուկ կ'ըլլար, եթէ բորբ նախադասութիւնները մի առ մի ուղենինք յառաջ բերել:

Տեղոնակը կը զօտ. Փոխանակ՝

Վէ՛ պէֆինտէն Զի՞ զի՞ս, Վէ՛ պէֆինտէն Զի՞ զի՞ս,
կամ վի՞ կէթու: վի՞ կէթու:
Վա՞ս Ֆէ՛թ Բնէն: Վա՞ս Ֆէ՛թ Բնէն:
Հապի՞ն Զի՞ Հանկէռ: Հապի՞ն Զի՞ Հանկէռ:
Ո է՞ս բրոֆթ զօ Փոխ ան Վէ՛ռ բրոֆթ զօ Փոխ
մի՞ թիւս: ան մի՞ թիւս:
Վէ՛ Փի՞ն Ուռ Խոթ էս: Վէ՛ Փի՞ն Ուռ Խոթ էս:
Վա՞ս Փի՞ն այս Ա էթթէռ: Վա՞ս Փի՞ն այս Ա էթթէռ:
Հնապի՞ն վի՞ս Հյօթէ: Հնապի՞ն վի՞ս Հյօթէ:
Վէ՛ ալթ զի՞ն Զի՞ն, եւն: Վէ՛ ալթ զի՞ն Զի՞ն, եւն:

Զեմ ուղեր կարգ մ'ուրիշ սիսալներ մատնանիշ ընել, որոնք մանաւանդ եւ բառուսուց չիլ բազկացած դասագրքի մը մէջ ընաւ գյուղիւն պէտք չէին ունենալ: Սա միայն յիշեմ թէ Քերականս բաժնուած է ընդամենը բառութիւնդափի: Եւ սակայն չեղինակն էջ 27 դասգնելնեն ետքը, էջ 29 դաս ի: Կը գրէ, իսկ էջ 33 դաս լ: Աչէկ որ Հեղինակին դասերն այբուբենն անդին չեն անցնիր, ապա թէ ոչ բացը կը մար:

Առող կը վերջացնեմ իմ Համառօս քննութիւնս. Կարծեն թէ Քերականին մասին նախալիս տուած վճռու լիօվին արգարացուցան ըլլամ: Կը ցաւիմ՝ այս գրքոյսի իր այժմուածն վիճակն մէջ յանձնարարել չկարենալու: Անհմուտն ի վիճակի չէ ուսուցչական պաշտօնը վարել. նյոնպէս սիսալաշաս դասագրիք մը չի կընար իրբեւ առաջնորդ ուսանողն ձեռքը արուիլ, որովհետեւ կոյր կուրին երե առուջնորդէ՛ երկուքն ալ — խորխորաց կ'իյնան:

Գ.Պ. Թագավաթի, Փառք. 28/13 1902:

4. ԱՐԴ. 8.

ԳՐԱԿԱՆ

ԱՐԵՎՈՆԻ ԳԻԳ

ՓՈՐՉ ԷՂ ՔՆՆՈՒԹՈՒԹԵԼ ՎՐՈՑ

ԱՆԳԼԻԵՆ ԲՆ-ՔԷ՛Ք Բ-ՔՐՄՆԱԿԱ:

(Pope's Essay on Criticism)

(Ըստական-Անգլիան)

Բ

Այսիդ Դարուդ-Անեն արգելք եղաղ պատճառները: — 1. Ա Բորբոքանականներնեւ: — 2. Անհոգա պատճեն: — 3. Մաս-Երկարատելլ՝ փոխանակ Ա Յունական-Անեն գատելու: Գնասակարներ Սուացածին նիւթերու (wit, fantaisie), Լեզուի, Տաղաշամ փութեան միայն: — 4. Հոգուանց բժուարուն ըլլալ, Ա Բորբոքանական ըլլալ, Կամ Կուտանց որոշելուն հունական: — 5. Կ-Անհակառապին: — Հապանց սեր Ակի Աշանգիք (Sect) — Հմերեան ըլլայ կամ Արդիներուն: — 6. Կ-Ա-Դ-Հ-Հ-Ր-Ա-Ր կամ Կ-Ա-Ֆ-Ա-Լ կուծէի: — 7. Տ-Շ-Ր-Ա-Ր-Ո-Ն-Ա (Singularity) — 8. Կ-Ա-Ջ- Շ-Ջ-Ա-Ն Գրի: — 9. Ա-Ն-Ի-Ն-Յ, Կամանիդ պարասր և բարի հանաւութեան գովեսար: Ենթ քննակարները գիտաւորաբար պարտական են խառութիւն գործածել:

Այս ամեն պատճառներուն մէջ՝ որոնք կը միարանին կուրցցինելու մարդոց սիսալական դասուղթիւնը եւ մորթեցնելու անոնց միարը, Ա Բորբոքանականնեւն է՝ յինարներուն հանա չփալող ձայնը, որ ամենն զրաբուր ձկոտումերու կը վարէ մեր ակար գուլուքի, Խեցին, Հաւառը հպարտութեան առան օժանդակութեամբ կը հատուցանէ. ինչ բան որ մարմույ մէջ կը պակի արեան եւ ինելք իշումն, նյոնը կը դիտեն հունով վիքացուած հոգիներուն մէջ. ուր որ ինելք կը պակի՞ հօն ինուժէ ամքարտաւանութիւնը զմել պաշտօնաներ համար, եւ կը լիցենէ ինելքին ամրող Հզօր զպապը: Եթէ ողջ մասութիւնն անդամ մը կարող ըլլայ փարատելու այդ ամքի, ճշգրտութիւնը կը մաս ազգիէ իր անդին ամքագրի լոյսովք: Մի վասուր հանձնաբեր վզայ. այլ, թերութիւնները ճանչնալու համար օգտակար ըստ մէն մի բարեկամ — եւ մէն մի թշնամի:

Անհոգա ուսուունք վասակար բան է կամ խորոնին խեն, համ մի առանք ճանչակ Հնակուենի աղքարին. հօն՝ երեսն խոնաց մէր կ'արգեցնէ ուղեղը, իսկ առաս ումը կը հանգարեցնէ կրին: Մուսային պարգեւներէն մէկ նյույսածքով վասուած անգեհիք երիտասարդութեամբ կը փորձենք ելել, արու եսուներու բարօքերը, մինչեւ մը մոքին առհմանափակ հարթութենեն (level, niveau) կարմ տեսարաններ կ'ընտրեն եւ չենք իսկ առանք ետք մասցած շնդարձակութիւնները: Բայց՝ աւելի յառաջնարար, ատարօնակ զորմանցամբ կը դիմենք անզգ գիտութեան նոր տեսարաններուն համառանական բարձրանալ: Ակիղը՝ այշափ զուրթացած՝ կը փորձենք հովիններէն բարձրանալ: Ակիղը՝ այշափ զուրթացած՝ կը փորձենք լերանց վրայ. եւ մեղմ այսպէս կը թուութէ

ռանակին կը ընեմք երկինքը. արդէն անցած են մշտական ձիւները. եւ առաջին ասկերն եւ վերաները՝ վերաբերեն ըլլալ կ'երեւան Բայց երբ կը հասնինք ասոնց կը դողմուն չափելով անցուն աշխատութիւններ աւելի երկայն ճամփաւ։ Մեծ- ցոյ հեռանալոր կը յօդնեցնին մեր թափառական աշքբար. բայց երբ կը ցցուն բլուրներուն գտա- թէն, եւ Ապահար աւորինան Ապահար ցայ-

կատարեալ Դատաւոր մը պարսի կարգութ ամէն մոտաւ արտօնութիւնն ուղի ուղւով՝ որով դրբ հեղինակը, քննէ արտօնութիւնն ու մի շատ առ թիւթէ սխալներ գտնել հնաւ, ուր Բնաւթիւնը կը շարժի եւ երեւակայութիւնն կ'ածարծուի հիմնումէն։ Հըլլայ թէ այդ տիմարական շար զուարձու թեամ համար կրտսեցն ազինը հաջոյց մը որ կայսարակ անարքէն խափառութեամուն մէջ, բայց այն պարագ այնի երբ երգ երգ չեն ունենալու ելեւէջ, ոչ մակրնթ ացութիւն, ոչ տեղատուութիւն, կը մնան կանանուարպէս պատ, միօրինակութեամբ ծանծ աղճերուն մէջ, կը պահն ինազար կերպարանը մը՝ սխալներ զգուշանալով, այն պարագային շնչն կիսար ստուգի պարաւէլ զանոնը, — բայց մերի ներելի է որ քուներնիս տանիք ինչ որ չանձարք մէջ ինչպէս եւ Բնաւթեամ մէջ, կազդէ մեր սրբին առանձին մասերուն ճշգրտութիւն չէ, շշունք ու ք, աչք ու զէ ող գերեցկութիւնն Կ'անուանենք, այլ ամբողջն մասցած ազգեցութիւնը եւ ըոլորական արդինքը։ Եթի կը դիմուեր պատշաճագեղ (Well-proportioned) դժբահթ մը (աշխարհի հմարի հաշալիքը), եւ քուկդ իսկ, ով Հառու, շկս առանձին մաս մը՝ որ առհաւասար կերպով ապշեցնէ զնեզ. ամբողջութիւնը մասցած կը ներփայանայ մեր արմացան աշբերուն. ոչ ոլլանեակ բարձրութիւն, ոչ լցոնութիւնն կամ երկայնութիւնն կը դիմուե. արդողութիւնը մասցած կը ներփայանայ իսկ կանոնաւոր։

Ու որ կը կարծէ տանց սխալի գրաւածի դը
պատսիլ, բայ մը տանի կը կարծէ որ երբեք
դյուս թիժին չունեցաւ, չունի ու պիտի շունենայ
բաւա. Ամեն դործի մէջ՝ ուշագրութեան առ գողեն
նպատակը, քանի որ ոչ մէկ գրող կրնայ հասնի
իր մտադրութ կետն աւելի բարձրն. Եթէ գործա-
ծուած միջնուներ ճիշդ են եւ նըթաքար ու լիով է,
հարկ կ'ըլլայ դովել՝ հաւասար գաւեհնի սխալնե-
րուն. Դաստիարակութեամբ զբաղող մարդկանց
նման, գիտութեան մարդիկ եւս երբեմ, պարտին
չափ քիչ սխալի, մեն սխանիեք ատաց մարդու-
համար. զայց տա բառական քննադատներու գրած
կանոնները, վաղ և կը կարդ մը սնունդ բաներ գիրա-
նան ալ դովեստի արժանի է. Քննակըներէն շա-
տերը՝ սուրբակարդ արուեստի մը սկսահար, յարս-
տեն. կը հպատակեցն ամբողջութիւնը՝ մասին.
սկզբունքներու վրայ կը առանեն, բայց ունիօթ-
տրեն իրենց սեփական ճաշակի եւ գիտութիւնը, եւ
ամեն բան կը դուշն մէկ հաստիկսիրեցի մարդութեան

Կը պատմուի թէ ժամանակով լս Անշախ
Ասպետը ծամբուն վայր անդամ մը քանասառողի մը
(bard) պատմահելով, կը վիճաբան այնքան ուղիղ
բաներով, այնքան իմաստուն տեսաթիւներով,
որչափ պիտի կարենար երեք ընկե Տէնինի՝ Յօւ-

Նախան թէ աւտորոնին նկատմամբ. կ'եղքակացնե թէ յիմարներ, նցյէ սիկ կատարի յիմարներ են այն ամենը, որոնք կ'ը յանձնանին շեզել. Արտադրութիւն կանոնաբերնեն: Մեր Հեղինակներ այսափ աղեկ գա, առաջը մը համարկված ու սրբացած, մէջոնդ կը հանէ իր հազը, եւ կը ինդրէ ապօտեմին կարծիքը. անոր դժուն կու տայ նիմիթ, ինծինը, բարեց, բարեց, կիբերեր, մլութիւնները, եւ գործ թշշը, կանոնին համաձայն առն բա՛ գործ դրառութ էր, բայ ի կուտանցիք (lists, lice) մէջ Մարտի տեսարանն մը, որ գուրու գուրուած էր: Ի՞նչ, Մարտը գնար գգելու, որ ոչ առաջարկ կ'ը ։ «Այս, ապօ թէ ոչ պարունակ էր համար ինձ Արտադրութելն»: — «Ծ'ըստ ոյս պատկեն, երինքն վկայ. — պատասխանեց կատարութեամբ, — Ապօտեսները, ազնւականները (squires), երեց վարչները, ամենին աշ մաներուն ին թատերաբեմն կըսյա, » ամենին ամառտրաբեմը չէ կ'ինը պարտականէ այսափ մեծ քառամիթին: — «Կոր մը շնէն այն ատեն, կամ դաշտին մէջ գործ ադրբէլ տուրը՝

Այսպէս՝ Քննասկրներ, նուազ գատողը-
թեան տէր՝ քան քմահանցըի, հետաքրքիր՝ տղի-
տուելի եան պատօնառա, անծիշդ բայց նուրբ, կար-
ծահան գ գատափառներ կամլուս մայն կարգ են.
Հեղանակնեն արօնեաններու մէջ (ինչչեւ շատ ուժ-
վարմանքի մէջ) մասերու համար իրենց ունեցած
սերով:

Ամանը՝ Մասացած ին յղացութերու (Conceit, fancy, fantaisie) մէջ միայն կը հմտին իրեւոց առաջարկ. բացամասն նոր Նորքադիք գուրսու կը ցայտան ամէն ուղղեւ. համայսկան է իրեւոց համար գործ մը՝ ուր ոչինչ ուղղել է եւ պատշաճ. ալ քերը խաղաղ քառա մը, եւ երեւեակայութեան այլակա տակ կյայտ մը: Բանաստեղծներն այս մեր բնութագիր իւն եւ եւ կենաչնի շորոշը քծեւ անմարպիկ նկարիչ ու ուստի նման, սկսկով եւ գոյահրեարով կը դոցնեան մասերը եւ զարդարանքի տակ կը ծածկեն արտեսուի պահանաւթիւննին: Ժմանարդ գեղամատութիւնը՝ (wit, bel esprit) Բնութիւնն է, վայրեւաց որ զի եստաւորուած, այսինքն բան էր որուն վարպայ յաճան մտածաւուած էր, բայց որ երբեք պնչափ լաւ բացարուուած չէր. բան մը որուն նշանաբառութեանը կը համազարինք անմիջապէս, եւ որ է անդրագագունենակ մեր մոշին պատերին: Այսպէս որ ստուենները աւելի քաղցրութեամբ համեմէն կը լուսացն լուսացը անիսէ ալ համեստ պարզութիւնը կը գեղազարք միաբը: Վասն զի ամէն գործ իրայ պարունակել այնպահ շառներք որ անոր վասն հայցնէ, ինչպէս որ մարտնչները կ ոչնչանան արեան չափազանց քանակութեանն էն:

Ուրիշներ՝ ամէն հոգածոթիւն կը գննեն լցովսի, և գիբերը կ'առժեցնեն, ինչպէս կինքը այրերը, զգեստին համար. իրենց գովեստն է միշտ — «Անք քանչելի են. իմաստը՝ խնարդութեամբ կ'ընթառնի վարի վրայ» (upon content): Բառերը աերնեներու պէս են. առ ամէնէն աւելի յորդնեն, քիչ անդամ որ գտնուի անոնց տակի կ'մասնաւութեամբ առաջ պատշ. թիւր զերմանառութիւնը, հատուածածել (prismatic) պասկիի նման, ամէն աեղ կը սփռէ շաղաւոր գոյներ. շնչը աերներ այլ եւս

բնութեան երեսը, ամէն բան իրարունման կը փայլի, .
առանց զուարթ զանազանութեան:

Ըստեր Դաշնակոթթեան (Number) փայ կը գտանեաւ բանաստեղիք մի նուազը, որ եթէ ողորդ է Կամ հօս ասոր Համատառ Կ'ըլլայ ուղիղ Կամ թէրի. թէ պատե և բի բարուաց շնորհնենք ուժ-
տուած և Փայլան Մուսան, ասոր ձայնին միայն կը Համան այդ դաշնասեր յիմարները; Միայն ականջն
Համայնքի Համար Ուռանա ացից լողիքը չեն ուղղեց
Համարնենք. ո՞ն մանաւ եկի դեղասակներուն՝ ո՞ւ թէ
կրօնքի Համար այլ հոն ճառաւած երաթշառութեան
Համար; Այսակինները կը պահանջնեն միայն հաւա-
սար վանկեր՝ առանց նկատողութեան թէ անփակ (open)
ձայնաւոր գործը յաճախ կը ասազակց-
են նողութիւնը. մինչդեռ իրենց գործ լցուն է
թարմասարներն (expletives) տկար աժմակառու-
թիւններով. տասու սոտրին բառեր կը սուրբին մեկ
համընթաց տողի մէջ. իսկ միևն կողմէն բանա-
տեղը կը հանցենք մի եւ նոյն անփոփոխ ներդաշ-
նակութիւնները՝ յանձնաւ սպասաւած յանդերն
անհետ վերաբարձր հէնք: Ուր որ կարգապ՝ “ա-
րեւմատորի բացցրասիր Հնուց զավաերի, յաջորդ
տողին մէջ՝ կը շընչն ան ճառերան մէջ տարու-
թիւնք. եթէ իրենքնայ սուսներ սուզալու մղզ՝
և սկաեաւ հէնք կը մրցնենք: Կարսացըններն աւ
ասազակցած շաշ շաշ՝ “կը ննջնո՞ւ:” Եթեայ վերջին եւ
միակ տանին որ իցեաւ է ամիսատ շատ բաներով՝
զրոյ իրենք մասն կ անեւանեն, անանցի եր-

կոտամնութեայ մը (alexandrine) կ'աւարտէ երգը
որ վիրապ օքած մը պէս իր գալու աղ երկանութիւնը
իւնչ քաշ-ըլքէն : Թօն այսպիսինքը իրենց անխռու
առանձնաւորներն հնու, եւ գափորիք թէ ինչպէս
կ'ըլլան մորդինակ ողարկութիւն եւ նուազոս
գանդաղութիւն . գովէ ան տողըքը, որոնց մէջ կը
գտնեն անաշխատ կորու, եւ ուր կը մահան Տեն-
համի բորութիւնը եւ Աւալլըր ացարութիւնը :
Բայս անաշխատ երեւալու յատկութիւնը գրելու
մէջ՝ արուեստով կու գայ, ոչ թէ բախտով . ամէնէն
արագաշարժ մարդի մանոնք են՝ որոնք պարել սոր-
գած ան արական չը որ ականջի բնաւ անհար-
ութիւն չզարուն . Նարկ է նաևս որ ճայրէ զգդէ
իր Արձաւանդ իմաստին . մեղմ է ճայրին ներդաշ-
նակութիւնը երբ անուշեկ գեիփուր կը շնչէ . բայց
երբ զողեղ կհամիերու Ծնոշը ծփաքը կը բայնէ
անյանակ այդ ծովափին, ինկասու որ կոչս տողու-
թիւնը նման կը մընչեն, ինըրը Մժարս կը տա-
ժանի ափափայէն գրոբելու ապարատի ծանր կոյս
մը, առջն նկրուում ալ կը գաս, եւ բառերը կ'ըն-
թանաւ գալու աղջուկնեւն . Տարբեր կ'ըլլոյ երբ արա-
գատահ գամիսնեւն կը սուրբանայ գաշուեռն մէջ եւ
որոնինք վարանեւն Հասիկրուս պայսն կը թթաք,
կամ քերելով կ'անցի Ավիկիանին երեսնէն : Լուէ,
նշապէս հիանալի են Տիմոթէան անսակ անսակ
երեքը, որոնք փոփախիք կը հանդարտնեն մէջ եւ
ուր գուն կիրակը Տէն մի փոփախ թթաքն լուծն
Արքանոնդ մինչեւը այս ժաման փառքով կը տո-
ւորի, քիչ վեցն ալ սիրյ յուղունեմբորդ կը տան-
ուուիք . Տրաբրուր աշեքը Տիմոթէ կը փայտի կա-
տարութեանք . գոտունի հծծնանքներ սրբն կ'ե-
նան եւ արցանները կը հսնեն, Պարագիները եւ
Եղյները բնութեան նոյն գարձուածները դտան,
եւ ափեկըքը աշխարհակալ Հնալազնդեցաւ ճայրին
ունին . Ամենը ալ կզբակ պրու երաժշտու-
թեան զրութիւնը, եւ ինչ որ եղաւ Տիմոթէուն
երաժտէշաւ, նոյնն է այսօք Տրայտուն իր քեր-
ուու:

Խոյս տարեթայրայեղութիւններէ (extremes):
այսպիս ընտրելու թիւթեննեն զբուշացիք.
մասնաւ կ'ըլլաս հածելին կամ չափազանց քիչ, կամ
ափազանց շատ: Ամեն առաջ արհամարտաց թիւնա-
լուածն էնկատուիլ: միշտ նշան է մեծ ամբարտաւա-
ռութեան կամ փոքր գտառողւթեան: ապահովա-
գութ՝ այսպիսին դաշտու գումարին իրենց ստումբարին
պար ։ շատ լաւ չէ, քանի որ կը զգաւրի ամեն
առանձնէ, եւ չէ կարող ոչինչ մարտաւու: Այսու հան-
գերէ մի յափշտակուիր ամեն զաւրդ դարձնածէ:
յարմատերն են որ կը պանդանան, իսկ ողջամփ
սարգիկ իք հանին, կամ քարի իք գտնեն: մասա-
ռազնին մեջն դիտուած աստրականները ինչու
էրեւնան: տիմարութիւնն ալ միշտ ատակ է դա-
լլելու միջնու երկնուք բարեբացնելու շախ:

կամ տարեթայրայեղութիւններէ կ'անդարձն մեր
ափազանց դրույթերէն մեկ քանին: մեծարդի կը
պատճեն միայն ձիները, կամ միայն Արդիները: Այս
արագվէ մեկ փոքր աղանդի կը վերապահնեն հան-
գարց ։ ինչպէս հասարաց ։ եւ կը դատապար-
ագ գույք թաղողներուն ամենին ալ ։ Անուշ շանէն
պարզապէ իրենց պահէն նստանանալութեան:

բարեկը, եւ ստիպել արեւ որ լոյ մեկ մասի վայ շղոյ, մինդեռ առ կերպացնէ որ միայն հարաւա-
կոցի միացքրեր, այս կը հասանցնէ հիմսի ցար-
կի իրավունք, մեջ զարդացող խելքերը, ի սկզբանէ
շուայ անհետացած դարձրու վեց, ի ըստա-
որէ ներկան, եւ պիտի տարցնէ մինչեւ վերջը,
թէ պիտեւ իրացանչեւ որ կ'ունենայ մեծութիւն
եւ անկալու, կը տեսնէ աւելի փայլուն կամ աւելի
սե օրեք: Մի նայիր ուրբեն հանձարին նոր կամ
հնի ըլլաւուն, այլ պարաւէ կիցը, եւ միշտ յարդէ
ծնմարիս:

Ամանը բնաւ շեն յայտներ անհատական դա-
տողութիւն, այլ քաղքին մեջ տարածուող տե-
ղեկութիւնը կը յափշտական է, կը տարամասնեն,
ի եղանակացնեն որինքն թաց օրինակներով (pres-
idents), խաչէն նաև իրենց մասն անհէթեթու-
թիւններովը՝ զոր իրենք ՀՀնաբեցին։ Ունան կը
գտանն հեղինաներուն անուններէն, ոչ թէ գոր-
ծերէն, ու եւսոյ ոչ կը գովնեն ոչ զը պարագան-
դրուածները՝ անդադրէն բոլոր այս սորուկ-
նախիններուն մեջ յոտիք պին մարտն է՝ որ սէգ ան-
մոռութեամբ կը միաւորի Ավանականութեան։ Մեծ
մարդուն սեղանը նատած հշտակայ քննադատ մը՝
անհէթեթիւններ ժողովրեն եւ Լորին պատ-
համար, ի՞նչ դարձն թէ այդպիսի վարձուած-
աննաւու յանդ շնորից մը նամբերոց (madrigal)՝
ողորմիլ բան պիտի ըլլապա։ Բայց թէ Լորոց ան-
դամ մը խոսուավանի թէ այդ յաջող տողը ինը
քառէն, ի նախն այց ատու հաճամար կը փայլի,
ինչպէս ոճը կը նրանայ։ Որբանուէր անուան առ-
ջեւ՝ պիտին կը կանհանան եւ ամէն փառա-
րուած առուն (stanza) գաղափարներով կը զերու։

Ըստին է որ ա.ամփիլ կը սխալ նախողութեան հետեւելով, ինչպէս յաճախ դիտական առաքալորդը ըլլալիք առ այնքան շատ կ ատէ ամբ բոլոր՝ որ եթէ ի ուժութան ու առ ընթանայ պատահամար, ինչ եռու կ'երթայ դիմամբ։ Հետեւաբար՝ հերեակիոները կը զատուին անկեղծ հաւատացեաներէն, եւ ք գտասարարութիւն Ամանց առուն էր գովուն ինչ որ գիշերը պարաւեցին, բայց միշտ իրը ուղղի կը նկատան վլրին կարծիք։ Ասոնց ձեռքերուն մէջ՝ բանաստեղծը կը գտանայ սիրականի մը՝ որ այս ժաման կը պաշտօնի, յաշըրքին կը բարցէնիւ. միջեւեւ՝ անամուր քայլութեան ասոնց ակար զլուները՝ կը մըտած թեան եւ ախմարութեան մինչ դիրք կը փոխեն ամէն օր։ Հարցուցէք պատճառը անոնց աւելի ինեւացի են միշտ, պիտի պատասխանն եւ դարձեալ գալիք վարուաւելի խենացի պիտի ըլլան այսօրք։ Մեր հոյրութիւնըն իմաստուն չափ իմաստուն կը ըլլալիք. անտարակիցն՝ մեր վրայ աւ այսպէս պիտի մտած են մեր աւելի իմաստուն աղաքը։ Մեր գործունեայ կղզն ատոն մը ծածկութան կորպական աստուածաբաներով։ ով որ ամէնէն շատ առանձնելի (sentences) գիտարա, ամէնն իսրունկ կը կարգացուէր։ Հաւատը, Աւելարան, ամէն բան վիճաբանութեան նիւթ կ'երեւար, եւ ոչ որ բանաւան գտասուութիւն ունեն հերթական արժանիքն եւ բարփոխները հանգարա կ'ենան հիմուն ենուն նիստի սարքի սպասիկներուն

միջեւ, Տըք-Լէյի մէջ: Երբ նոյն խոկ հաւատքը զանազան զգեստներ հագաւ, միթէ զարմնալիք է իթէ դժուռթեան ան նորդյօնները մատոց գտնեն: Յամանի, թողով ինչ որ բնակն է եւ պատշաճ, ընթացիկ յի մարտնչեանը՝ պատրաստ դաստիք գրաբէտին ժողովրդականութիւն կու ույ, որով հեղինակներն ալ ապահովուած կը կարծեն իրենք համար: Որ կապրի այնքան ատամն որդան որ յիմանիները համու կը գտնեն ինքալու մէջ:

Անհեն գնահատեալ ինենց կողմանից եւ պարագաներից որ, իրենց անձին չափութէ իր շա-

Առաջին եղբար քաղաքաբոլ ճշմարիխ արժանիքը . այն ո՞ր գովելու համար՝ կը սպասէ մարդկանց նպաստառու խօսելուն, իր գովաստի կորուսած եւ սպասիք: Կարծ է, աւալն, արդի քեցիւունածն ու կենացը, եւ շատ արդու է թողուն զանոնքը կանոնիւն ապրին: Անհետացաւ այլ եւս այն սուկեցարը ուրշահասպետական հանձնաներ հազարա տարի կ'ապահով իրենց որոշերն վրըլու: Հիմայ համբաւը (Աբր Երկրորդ կանցը) կորուսած է իր տեսնողութիւնը, եւ ապահով միահ բան՝ Հազար մացաց է վաթուն տարիներու շարք մը: Մեր զաւակիները ակնատես են իրենց հայրերուն սնանակացոց լւուուն, եւ ինչ ուղարկու արժանաւու Զօրու աշխանին պատի արժանանայ Ցըպաշուն: Այսպէս երբ հաւատարիմ վրձին կը գծէ վարդուին միոցեն ելած փայլուն գտառափար մը, որուն մէջն նոր աշխանի մը դուռը կը ցատիք անոր հրամանովը, եւ եանածուն ունաւիթը կ'սուկեանայ ձեռքին: Երբ հասաւն ցյույնը կը մեղմանաւ ու կ'ի մասարին եւ բարդութեամբ կը հային լոյս եւ ստուգին մէջ:

Եր նկարից ամբողջ կատարելութեան կը համա հաստառակեթեան տարիքին մէջ, եւ մէն մի պատկե հազի ապրելու մ սիօթ, նենդաւոր գոյնիրը կ մատնեն գեղարուելուր, եւ այդ փայլուն սաեղծու մը կ բարցուած:

Տարաբախտ Հանձնարք չի քաւեր ինչպէս շատ սիալուններ - հետո բերած մասնակին համար՝ Պատասխաններուն ենթանք մէջ մայսյան անոր մասնակի ուղևորութեան կամ առաջարկ կը պարտ ենակ եւ ահա անընդհանուր կը կորուսի վաղացուկ ունայնամութիւնը, նման գեղեցիկ ծաղկի մը որ կը զարդարէ կանխահար արարունց, որ լի վթթի գեղազարաթ, բայց վթթեալ իսկ կը մասնի Ինչ է այս Հանձնարք՝ մեր բոլոր մասնակիութեանց առարկանն Զայն ստորագրութիւններ կինու զոր ուրիշներ կը վայելեն: Ասկէ կը ծննին մեմնադպոյն տանձնակները այս վայրկենին իսկ երան ամենին աւելի զննվածն առարկայ անունը, եւ անունը աւելի զննվածն առարկայ աւելի զննվածն աւելի կը պահանջնեալ մեջէ: Մեծ ճիշդորով կը պահպան ներք Հանձնարքին համբաւը, բայց դիւրութեամբ կի կորուսներէ: ապահով ներք թէ պիտի վատաշնենք մէկը կամ միւսը, բայց թէ երբեք համեմ պիտի վատաշնենք ապահով: Այս բանն է առ ապահով կ'արդ մընթիւրուն, որիք է խոյ կու տա առաջինինք, որ աստելի է յիմարներուն, որ կը խորտակաւի արիկաներէն:

Նթէ Հ անձարք պյուշափ կը շարչարուի Տգի-
տառապատճեն էն, մի ներեր որ գիտութիւնն ալ սկս-
պյու թէ Տշամանանել - Հին ասեն՝ մայն գերազանց
մարդիկ վարձարարութեան վարժանախոյն են փու-
թաշանաները միայն գովեստ կ ինդունէին. թէ են
զօրավայրը կը ստուար յաղթանախներուն պատիւը
ուց զինուուրներուն թագեր կը վերապահ օւէնին
զանոնք նպատաւուրիւն. համը ։ Հիմուն ։ Պատա-
հակ արքաքանակի գուածութ հանոնները ամէն նիդ
թափեն կը անկէ վար գոյրերուուրիներ, Միշշգեն
մէն մի անխանձու գրող՝ անձնասիրութենէն կը մըսուի
իսկ մարտչոյ մարեց անազպի կ'ըլլան յիմաննե-
նան. բայց մարտչու ամէնէն կէց գործներն անդա-
ցան կը զգան դուվելով մացաններն, զան զլ
ամէն յուր Ճեղինակ նյոյնափ չար բարեկամ մի-
է: Եթէ գիտնայիք թէ ինչ ստորին նպատակնե-
րով եւ ինչ անարդ ճամանակներով կ'անձնապարեն-
անհանացուները գովեստու անիւել յանկնու-
թեամբ գալուուծ: Ո՛հ, մի երբեք զովավաննե-
պյուշան սուկալի ծարաւ մի փառքի, եւ ու իսկ թոյր
մի տար որ Մարտր անհետանայ քննադատանին մէջ
բարի ընաւուր անհետանայ ուղղութիւնն պարտիւ-
թու գունդնեց աց երթալ ընդ միշտ: Ախալից մարդկային
է, իսկ ներելից ստուածային:

Բայց եթէ պատահիր որ վիշ մօքերու մէջ
ման մըրսութիւն գեռ բարութիւնն չարտաքսուած —
ատեռնութեան եւ բուռն աշմասնահնիք մըրսներ
— պարզէ այդ կատարածութիւնը՝ աելի գրգռութիւն-
վիճապարաներու վրայ, եւ մի վախճառ մօքերու
լըսաւորէ մը այնպիսի եղեռնական ժամանակներու
մէջ: Եթէ արժանիք ոչ մէկ ներման՝ ցած Ականութիւնը
թէ կատարե, քոյ մօքեր ժակ չարտաքսութիւն էին
Անմանը: Ականութիւնը մօքերու մէջ ականութիւնը էին
թե եան հետո պարտի նկատութիւն, կախած չկայ, այս
պահի մէծ խայլութակներութիւն, որտափ Խնայութուած:

թիւնը՝ սիրյ մէջ, Վայելքի, հաստութեան եւ հանգստաթեան ընչառակ գարերւուն մէջ բուռաւ այդ ուժեղ թուռ խոռ եւ առաւելապիտ աճցաւա. Երբ սկզն էր մակ Հոգը հեղ պետի մը՝ որ քիչ անդամ ժորովքին ներկայ էր, եւ պատերազմի մէջ բնաւ. Պղասէկը արքանական կիները կը կառավագրէին երկիրը, եւ պատական մարդիկ կը յօրինէին զաւշտական խաղեր. Նոյն խիկ տարեկան թիջակի (pension) ստացան հանձնարարուր մարդիկի, եւ անտիպական լորտերը հանձնար ունեցան. Գեղեցիկի սեռը րարատորին ներկայ գանոնեցաւ արդյունականի կին շմեկնեցաւ առարկ բարելուստելուր. Համեստ հովանարը այլ եւս չըրաբրացաւ կանանց երեսը ծածկելու, եւ կյուսէրը պահեցան նոյն բաներուն՝ որոնցմէց կը շառագունէին առաջ. Օտար վարդութեան մէջ մլուցին յաշըրող անկարութեանները պատճառ եղաւ որ յաներուդն Սոսինոս պարպեց մարդին ամբողջ մորուր.՝ այն գարուն մէջ անհաւաս քահանաներ նորոգել ուղեցին ազգը եւ փրկութեան աւելի համեմել մեթոներ ուսուցանել, որոնց համեստան երնչիք հպատակները պահութեամբ պիտի կարենայիիք վիճել իրենց իրաւունքներուն վլայ, բայ էր որ նոյն ինքն Աստուած շափազանց միահեծան սէր ըլլար. եկեղեցներուն կիրակիններէն ինայց եղան պրապան հեծոնութիւնները, եւ Մոլութիւնը հպատակ գտնալով հօն շողործթք քարոզիչներ. Այսպէս իրավուուսած հանձնարի Ժիտանները խրոխսացան երկիրն ուշեմ, եւ մամուլը հեծեց ապերասան հայՀոգը թիւններով: Ահաւակ սիկ այդ միջնունելը, քննասէր, վայսին նետուէ սպանեազդ. հնա ողջէ շանթդ, եւ կատարութիւնը յաջեցուր. Բայց գարձեալ՝ խոյս տուր անօնց միանիւններն, պայտին մարդերեւն որոնք չարամութեան մէջ նրարարութիւններ կը հանեն եւ յուրի կը ներկայացնեն հեղնանեա հանութեան, պարզապէս խօսմաժիւրելու. Համար իմաստը. պատական անձ քննիլ մը ամեն բան գելին կ'երեւայ գեղնահար Հնա անհեն ու պետան:

($\mathcal{C}_{\text{max}} = \{k_1, k_2\}$)

ԳՐ. ՄԱԿԱՐ

բ 1 թ ս կ չ ա ն ի ն ի ւ

ԳՐԱԿԱՆ ԹԵՐԱՎԵՑՈՒԹԻՒՆ

b.3

1. Բարոյախօսի գեր կատարել չէ միտքս